

Ա. Ն. Ե. Խ. Վ.

Քեզի է կոչը այս, հէք եղբայր,
Կործանման կը տանին մեր աշխարհ.
Չե՞ս տեսներ Մանդ գուն գլխուդ վրայ,
Չե՞ս տեսներ երկիրն ուր կը սուրայ ...
Չե՞ս տեսներ արշաւն այս խելազար ...
Ո՞ր օրուան կը սպասես գուն, յիմար.
Ել ոտքի ու կեցուր ա'լ իր թափն.
Չե՞ս տեսներ ի՞նչպէս Մանճ իր կը լազարի
Լայն բացած կլլելու կը սպասէ ...
Ո՞վ գժբախտ, արթիցիր, ա'լ ուշ է :

Զեզի է կոչը այս, բազմացնել,
Բազմակրօն եղբայրներ, մեր շրբեղ
Երկիրը դէպի Մահ կը տանին ...
Հոգիով ու միտքով Սատանին
Վաճառուած վարիչներ, գիտուններ,
Հրեր են ինքզիննին կեանքի տէրն:

Կ'ուզեն որ Եջբասփիրը խորին,
Մաձկնեն զայն հոդին տակ վերջօնօքէն:
Կ'ուզեն որ Հոմերոսն ու Սաֆօն,
Ու Վլիգին ու Տանթէն ու Թասսօն,
Ու Հայնէն ու Կէօթէն ու Շնիլէրն,
Ու Խասինն ու Գոռոնչէն ու Մոլիէսն,
Ու Եշլին ու Քիզը սեւաբախտ,
Պայրընը վէս, Միտոն անալղ,
Լերմոնտովն ու Պուշկինը վըսեմ
Նարեկայ մենակեացն երկնամեմ,
Երկիր ողջ մեռինները, յաւէտ,
կը խորդին թաղել ա'լ մեզի հետ:

Կ'ուզեն՝որ Պէթհովէնը լըռէ,
Կորսակովն մեր հոգին ըս գերէ
Իր Շարա - Զատէով երկնային ...
Ու աշխարհը գառնայ ամայի,
Ու միգլդարերու փառնայ ...
Երկիրը միշոցին մէջ մընայ.
Որպէս գանկ մը տրգել ու տրինեղծ,
Արեւուն աշքին տակ իրը անչծք ...

Ու լըռեն զանգերը յաւիտեան,
Զը լըսուի այլեւըս ոչ մէկ ծայն
Մարդկային ..., հովքը լոկ ոռնան ...
Եւ կ'ուզեն որ մեռնիշնամահ Յոյսն,
Ոչ թռչուն, ոչ սուրուն եւ ոչ բոյս
Ա'լ ծընին ու մեծնան երկի վրայ ...
Ամպրոպը առաջուան պէս գոռայ,
Եւ անձրեւն առաջուան պէս տեղայ,

Ու փայլակն առաջուան պէս շողայ,
Բայց երկիրը անքոյս, անկենդան,
Միջոցին մէջ շրջի յաւիտեան:

Զը լըսուին ա'լ երգ ու հառաչանք,
Զըլլայ ա'լ Սիրոյ բաղցըր տանքանք.
Զը լըսուի աղօթիք ա'լ մրմունջ,
Պառակի մ' պէս երկիրն անտէրունջ,
Սըգայ իր կորսըրած փառքն ու զանձ:

Զը լըսուին ա'լ ճիկերը մանկանց,
Զը լըսուին ա'լ երգ ու հորովէլ.
Արտոյտն ա'լ չաւետէ լուսարաց
Երկնային զերդ ոգի մ' օդասլաց :

Աշխարհի գուք միծեր խելացնոր,
Կը բաւեն ծեր ուռմբերն նորանոր,
Զենք ուզեր կործանում եւ աւեր,
Բաւական են կեանքին իր ցաւերն :
Բաւ է մեզ տանջեցիք անկանայ,
Թաղեցէք ծեզի հնտ ա'լ հիմա
Սթոմիք, հայտրոնէն ծեր ուռմբերն,
Զեր մահուան կը սպասենք անհամբեր,
Աշխարհը իր բախտին ծրգեցէք,
Մեզ հանգիստ ծրգեցէք, լրացէք:
Մենք ապրիլ կը բաղծանք Մահէն վերջն
Խսկ. կ'ուզենք գառ պահել Յոյսն անշէջ,
Խաւարին որ երթանք մենք անհ:
Կ'ուզենք որ խալին լոյսը շողայ
Մեր աչքին դիմացն երբ զայն փակինք:
Աշխարհի գիտուններ կեղծ ու նենգ,
Կը բաւեն զիդիւային ծեր գիւտերն .
Կը բաւեն զզուելի ծեր սուտերն :
Աշխարհի վարիչներ, բաւ է ա'լ
Դըժուսիք վերածէք այս աշխարհն:

Արդէն ինչ կար բարի ու վասեմ,
Հիներէն մեզ հասած, ծեր նըսեմ
Դաւերով կործանուած է հիմա,
«Ճրտում է մեր անձը մինչ ի մահ».
Փըլատակ մէկ հիմա մեր հովին,
Որ առաջ տաճար մ'էր հաւատորի.
Մեր Յոյսին ջահն գուք մարեցիք,
Ու Սէրն ալ յաւիտեան խաչեցիք:

Արդ, հիմա կ'անիծեմ ես ըգձեզ,
Անունովն անոնց որ ողջակէզ

Եղած են արդէն իսկ ձեր դաշին,
Անունովն անոնց որ տակաւին
Չեն եկած, բայց վաղը պիտ' գային,
Արեւուն տակ պիտի խայտային,
Բայց գուցէ ա՛լ երթեր չեն գալու,
Շնորհիւ ձեր դիւային գիւտերու:

Կ'անիծեմ՝ մայրերու անունով
Ես ըզձեզ, եթէ ձեր ոռումբրով
Զը կորչիք աշխարհէն մեր ընդմիշտ.
Հեռացէք ա՛լ ժերեր ամբարիշտ.
Մեզ պէտք չէ դիւային ձեր հանճարն,
Ձեր հօրը չէ կալուածն այս աշխարհ:

Անունով կոյսերու սիրակէզ,
Ու տըղոց անունով ես ըզձեզ
Կ'անիծեմ, որ շուտով պիտի բոյն
Շինէին միասին եւ անհուն,
Անանուն սիրով ծագ հանէին:

Կ'անիծեմ անունով հարսերու
Կ'հակեն որ օրրանին բով, հըլու,
Որ հիւանդ մանուկի մ' բով կ'այրին,
Տժգոյն մոմ մ'ինչպէս մէջ տանարին.
Որ կու տան իրենց կեանքն անակարկ,
Մայրական կաթին մէջ անապակ:

Մայրերու անունով ձեր անարգ
Դիւտերն ես կ'անիծեմ. ու դոլդոց
Ծերերու, հայրերու եւ բամբողջ
Մարդկութեան անունով. եւ անոնց
Որ իրենց հոգին, իրը անմար բոց,
Կրտակած են մեզի ու գացած,
Որպէս լոյս, հոգիի որպէս հաց.
Չայնն որոնց կը հնչէ տակաւին,
Գեղեց' կին, ծշմար' տին ու լաւին
Կանչերով դեռ ըզմեզ: Արդ անոնց
Անունով, անէծքն այս իրեւ բոց —
Էլլան լիստ մը անոնք եւ կամ Պախ,
Հայտըն մը կամ Մոցարդ սեւաբախտ,
Չայկով' մը կամ Շովկէն կամ Շուման,
Պէթհովէն մը վըսեմ, աննման
Կոմիտաս մը, բաժակ սրբութեան
Մեր երգին: Արդ, ասոնց բոլորի

Անունով, եւ ուրիշ շատերի՝
Կ'անիծեմ խելայիղ ձեր արշաւն,
Կ'անիծեմ կործանման ձեր անրաւ
Պաշարներն: Անէծքն այս որպէս հուր
Թող մըրիկէ ձեր խիղճ անմաքուր:

Տակաւին Պիթիասի մ'անունով,
Անունովն Միքէլի մ'որուն ծով,
Խուով հոգին, կրտաւին ու բարին
Տըւեր է լեզուն իր հանճարին:
Վինչիի մ' անունով հիմա ես,
Կ'անիծեմ ձեր գիւտերն եւ ըզձեզ:
Կրէկոյի մ', Ռոտոնի մ' անունով,
Անունով Վան - Կոխի մ' մշտախուով,
Եւ ուրիշ բիւրաւոր մեծերու՝
Անունն ու գործն որոնց սիրտերու
Մշշակալին — որպէս ջան մշտավառ —
Պիտ' ապրին, եթէ ձեր խելագար
Արշաւը չը տանի կործանման,
Եւ չընէ երկիրն այս անսահման
Միջոցն մէջ շրջուն գիրեզման:

Ցիստաին անունով հիմա ես,
Կ'անիծեմ ձեր գիւտերն եւ ըզձեզ. .
Անունովն անոնց որ առաքնալ,
Մարգարէ կողուեցան, բերին վար
Երկինքէն օրէնքներ հաւատըի
Ու սիրոյ. եւ տըլին նոր ողի,
Նոր իմաստ աշխարհին ու կեանքին:

Անունովն Պուտտայի մը վըսեմ,
Որ թողոց պալատներ հոյաշէն,
Որ թողոց կին, մանուկ նորածին,
Ու դիմեց գէպ' «Աղրիւը Լոյսին»:
Անունովն Զինացիւ կոնֆիւսին,
Զրադաշտի մ' անունով հիմա ես,
Կ'անիծեմ ձեր գիւտերն եւ ըզձեզ:

Տակաւին անունով շատերու
Որ եկան, վառուեցան լոյս տալու
Աշխարհի մութին մէջ, զերդ նըրագ,
Կամաւոր իրեւ զոհ, պատարագ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ